

ԵՐԿՐԻՆ ԴԷՊԻ ԵՐԿԻՆՔ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ՈՐԴԻՆԵՐԸ

Ամէն մարդ, որ աշխարհ կու գայ կը տեսնէ բնութեան արեւաշող գեղեցկութիւնները, կ'ըսէ՝ ապրիլ կ'ուզեմ, ոչ ոք կ'ուզէ մեռնիլ, թէեւ կը վախնայ մահէն, բայց չի կրնար խոյս տալ մահէն: Ու կը սիրէ ապրիլ կեանքը, ոչ թէ անցող ական ժամանակով, այլ յաւերժալոյս տեսողութեամբ, առանց որ տարարախտ օր մը սպառին իր կենաց օրերը մահաշունք հանգրուանի մը վրայ:

Անոնք որ Աստուծոյ հաւատով քահաւորուած՝ սրբացած կեանք կ'ապրին, անոնց մէջ արմատացած է անմահութեան ճգումումը ու կը ներգգան յաւերժութեան գաղափարին կենսուրախ տրոփումները իրենց սրտին մէջ:

Կրնամ ըսել բառին ճշգրիտ իմաստով, որ ո՞րքան դժինտեսիլ պիտի ըլլար կերպարը այն անքարիշտ մարդուն, որ կանգիստանայ իր մէջ այդ կենսական ու բնածին գացումին առկայութիւնը:

Եղած են սնապաշտութեամբ սնած համեարեղ իմացականութիւններ, որոնք իրենց մքաստուեր վախնանին չհասած, հարկադրուած են խոստովանիլ Տիեզերական Հոգին ու իմաստութեան գոյութիւնը:

Իրապէս, ո՞րքան ինելապակաս պէտք է ըլլայ անաստուած մը, որ հաւատայ, թէ մարմնին հետ հոգին ալ կը մեռնի ու կ'ամենատանայ:

Թիսուսի հրաշալոյս յարութեան յաղթանակը մահուան վրայ, նախապատգամն է մեր իսկ յարութեան:

Ան՝ սկիզբն է ու առաջին յարուցեալը բոլոր ննջեցեալներու յարութեան:

Մահուան սոսկատեսիլ
ուրուականը, ալ անզօր է ու չի կրնար
մարդկային կեանքին ընթացքին վրայ
տարածել իր կպարոյր արատը:

Ինչպէս մահուան մէջ
շարունակուեցաւ ու երրեք
չընդհատուեցաւ Փրկչին կեանքը, մենք
եւս, որպէս իր մարմնոյն անդամները,
կը հաւատանք որ երկրի հորիզոնէն
անդին կեանքը պիտի շարունակէ իր
ուղեւորութիւնը դէպի երանութեան
աշխարհը:

Ահա թէ ինչու Առաջին
թարուցեալին փառաւրեալ հրաշին
հաւատացող ներս կ'ընդունինք, որ
մահկանացուներուն համար, ալ՝ չկայ
մահ, չկայ գերեցման, չկայ վախնան,
այլ կայ միայն նինջ ու ննջարան,
աներեկոյ օր, անապականացու մարմին
եւ յաւերժալոյս հայրենիի:

Հայրագորով Աստուծոյ հանդէպ
մեր սէրը պէտք է ըլլայ անպարազբեկի
ու համապարփակի:

Ոչինչ տուած կ'ըլլանք մեր
երկնաւոր Հօր, երէ մեր ամրողական
սէրը չնուիրաքերենք իր տիեզերական
փառքին:

Վերապահութիւններով ու
վարանումներով կոտորակուած սէրը,
սէր չէ, այլ կեղծիք է, եւ Ամենազօր
Աստուծոյ հանդէպ ցուցաբերուած
այսպիսի սահմանաւոր ու հիւանդ սէր
մը մահացու մեղանչում մըն է:

Մեր ներքին սիրացեղ
համատրոփումներով, բոլոր բուռն
ցանկութիւններով ու մեր սիրոյ հրավառ



գդացումներով կրնանք միանալ ու
նոյնանալ Աստուածային էութեան հետ:

Երբ մէկը կը սիրես անխառն
զգացումներով, ով որ ըլլայ այդ մէկը,
մարդ կամ անասուն, ա՛լ այդ սիրոյդ
նշանակէտը կը դառնայ. հոգիիդ ու
իմացականութեանդ համագրաւիչ
ազդակը:

Չես կրնար սրտիդ կէսը Աստու-
ծոյ տալ եւ միւս կէսը մեղին
րոնակալին:

Մահասարսուու մեղի կը գործես,
երբ շարբուան բոլոր օրերը եւ բոլոր
գիշերները, ստրկային ծնրադրութեամբ
կը խոնարիիս Մամոնայի կուռքերուն
առցեւ եւ Կիրակի օրերը ձեւապաշտօրէն
ժանի մը ողորմելի վայրկեաններ կը
նուիրաբերես Պարգևեատու Աստուծոյ:

Այս պարագային, բոլոր
րազմատարած աղօրքներդ, բոլոր վա-
ռած մոմերդ եւ բոլոր ջերմագին
աղերսներդ թիգ մը երկինն չեն
բարձրանար ու արծագանգ գտներ
երկնային ոլրուսներուն մէջ:

Արդարներու եւ բարեպաշտներու
սրբակեաց վարքով պիտի ապրիս
յարուցեալ կեանք մը, եթէ կ'ուզես դուն
ալ՝ վախճանած սուրբերուն նման փա-
ռաւորուիլ այն աշխարհին մէջ, ուր՝ կը
բագաւորէ տիեզերի ԱՐԱՐԻԶԸ:

Հարաւային Գալիֆորնիոյ մէջ
ծնած քանամնայ հայ ուսանողուիի մը,
իր ալեզարդ մեծ մօրդ ոսկուու մեռքերը
ափերուն մէջ առած՝ հետեւեալ գորովալից
հարցումը կ'ընէ անոր,

- Գիտե՞ս մեծ մայրիկ, լսեր եմ
հայրենիքէն Լոս Անենլըս ներգալթած
ընկերուիկիներէս, որ երեւանի մէջ քժիշկ
մը կայ, որ ծերերու կեանքին
վերակենդանուրիւն կու տայ: Կ'ըսեն թէ
անհաւատալի բռժումներ կը կատարէ:
Լաւ կ'ըլլայ, որ դուն ալ երթաս անգամ

մը Հայաստան ու տեսնես այդ քժիշկը:
Վատահ եմ, երբ վերադառնաս՝ դուն քեզ
աւելի վերանորոգուած ու երիտասարդ
պիտի զգաս:

Ուրսունամեայ մեծ մայրիկը
հիասմանց գրաւչութիւն մը ունէր:
Կեսուրախ աշխերը չէին հետեւած
ժամանակի անիւին աւերումներուն: Իր
խորահաւատ բարեպաշտութիւնը եւ
աղօրանուէր վերացումները վաներ էին
ալեւրութիւնը իր նառագայթող դիմագի-
ծէն:

Լսենք մեծ մօրը պատասխանը
ուղղուած իր բռուանը:

- Անուշիկս, այս տարիինս, կ'ուզես
որ Հայաստան երթամ, որ քժիշկը
վերակենդանուրիւն տայ կեանքիս: Բայց
ես արդէն՝ վերանորոգուած կեանք
կ'ապրիս, առաւելապէս՝ յարուցեալ կեանք
մը, որ զիս երիտասարդ կը պահէ:
Ճերմակ մազերս յեն ծերացներ զիս:
Եթէ դուն ալ յնձի պէս յարութեան
կեանք ապրիս՝ քեզմէ հեռու կը պահես
ծերութիւնը:

Ծրչենք պահ մը պատկերը եւ
մօտենանք սա՝ ատելավառ բռնկումներէ
խանձած հոգիներուն: Ի՞նչ ըստ կ'ուզեն
մեզի այդ անուղղայ անբարիշտները
յիբնց օդակարկառ բռունցներով, յիբնց
յիելացնոր բացականչութիւններով,
յեղափոխաշունչ գաղափարախօսութիւն-
ներով, որոնք կ'ուզեն աշխարհի կարդ ու
սարքը շրջել, եշմարտութիւնը խոշտանգել,
յրիստոնէութեան երկիազարամեայ
քաղաքակրթութեան հիմերը սարսել...:

Նոյնպէս նայեցէն սա
երիտասարդներուն, որ Սուրբ Գիրքը
յիբնց մեռքին մէջ բռնած եկեղեցի
կ'երրան աղօրիկու: Անոնց հաւատին
բոցը ոչ կը շիշի եւ ոչ կը նուազի:
Ի՞նչ բանն է, որ շողարձակում
կու տայ անոնց կենսուրախ կեանքի
արտայայտութիւններուն: Գաղտնիքը

անոնց գերզգայուն վերացումներուն տարրեր տեղ մըն է, որ տեսապէս զիրենք Աստուծոյ լոյսին մէջ կը պահէ: Անոնք իրենց հաւատին ներշնչումը կ'առնեն յարուցեալ Փրկչին սիրոյ յաւերժալոյս պատգամներէն:

Անոնց յոյսերուն, իդճերուն եւ խտէալ ներուն անսասան յենարանը Տիեզերքի Արարիչն է: Որում կ'ապահինին, երբ փորձութիւններու փրփրադէզ ալիքները կը սպաննան վտանգել իրենց Քրիստոսանուէր կեանին ապահովութիւնը: Որքան ալ տարիներու խնորումէն ծանրանան ծերութեան տկարութիւնները, անոնք հոգեւորապէս կը մ'նան մշտակենան ու անպարտելի:

Այսպէս է նոր մարդը, բարեպաշտ մարդը, յարուցեալ մարդը, որ իր վերջալոյսի շողերուն մէջ անգամ՝ մահուան ահազդեցիկ ազդարարութիւնները կը դիմագրաւէ հերոսակայի մաքառումով:

Նոր ու յարուցեալ սիրո մը, որ առշուն է սիրոյ եւ հաւատին զեղումով, մշտնշենապէս կը բարախէ կենսուրախ:

Մարդկային բռնոր բարոյական յատկանիշներէն կողոպտուած անաստուածութեան ախոյեանները կ'ապրին խարուած կեանի մը, խարուած ոչ թէ ուրիշներէն, այլ իրենի իրենցմէ: Եւ կը գոյատեսեն երկրի վրայ, որպէս կենդանի մեռեալներ: Անուն մը ունին միայն, որ ողջ են ու կը շնչեն:

Պատկերամարտութեան ժամանակ, Բիւզանդիոնի Լեռն Կայսրը գաղտնի հրաման արձակեց, որ բանտին մէջ զլիատեն Թերիլոս նպիսկոպոսը, որ ձերքակալուած էր ի նպաստ ուղղափառութեան իր մղած կատաղի պայքարին համար:

Թերիլոս՝ Կայսեր իին բարեկամն էր եւ իր նույրապետական աստիճաններուն բարձրացումը եղած էր Կայսեր հրամանով:

Երբ դաիինները մահապատիժը գործադրելու եկան, եպիսկոպոսը ծունկի եկաւ եւ զրեց հետեւեալ երկսողը, խնդրելով դահնապետէն, որ զայն անպայման Կայսեր յանձնէ:

«Վեհափառ Տէր, միշտ ալ ուզած ես պատուել ու իին բարեկամդ:

«Սարկաւագութեանէ բարձրացուցիր զիս արենայութեան, արենայութեանէ վարդապետութեան, վարդապետութեանէ եպիսկոպոսութեան եւ հիմա մեծագոյն շնորհը կ'ընես, պատուելով զիս մարտիրոսութեան սրբազնագոյն տիտղոսով, շնորհակալ եմ»:

Կայսրը կարդալէ ետք այս սրտառուչ տողերը, սաստիկ յուզումէն ցնցուեցաւ:

Եւ անմիշապէս հրամայեց, որ մահապատիժը չգործադրուի:

Բայց Սուրբը զլիատուած էր արդէն:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ